

ՊԱՏՄԱԿԱՆ

ԹԱԲՈՐ ԼԵՐԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

Քրիստոնի Այլակերպութիւնը կը պատմին Մաքրոսի (Ժ. 1-13), Մարկոսի (Թ. 1-12) և Ղուկասու (Թ. 29-36) Աւետարանները: Անոնք չեն յիշեր անունը լեբան՝ ուր այլակերպեցաւ մեր Տէրը: Աւանդութիւնը և Առաքելական դարու մօտ ապրող եկեղեցական մատենագիրները կը հասկցնեն թէ Փրկչին այլակերպած լեռը Թարորն էր: Առաջին դարու վերջերը կամ Բ. դարու ըսկիզրը խմբագրուած երրայիցոց կոչուած անվաւեր տևետարանին մէկ հատուածը կը պատմէ թէ Յիսուս Ս. Հոգիէն առաջնորդուեցաւ «Թարոր էրան վրայ»: Առյնին յաջորդ համարը կը պակսի: բայց, ըստ քննադատներու, պիտի պատմուէր թէ Յիսուս պիտի այլակերպէր հոն Մովկչուի և Եղիայի ներկայութեան: Որիզնէս (185-254) կ'ըսէ: «Թարորը Գալիլիոյ այն լեռն է՝ որուն վրայ Քրիստոս այլակերպեցաւ» (Մեկն. Զլ. Սալմոսի, 13): Գ.էն Գ. դար խմբագրուած և Նեցումն Ս. Կուսին» զըրուածքը երկիցո կը պատմէ թէ Փրկչին Այլակերպութիւնը տեղի ունեցած է Թարոր լեբան վրայ: Կիւրեղ երուսաղեմացի «կուչումն Շնձայութեան» գիրքին ժԲ. ճառին մէջ կ'ըսէ: «Անդին յակ կին (Մովկչս և Եղիա), որի ճամանակին յայլակերպան լինելոյ եկին կացին իշերինն Թարոր...»: Պոտկ՝ պատրիարք Կ. Պոլսի (+ 447), Անդրէաս երուսաղիմացի, Յովհաննէս Դամակացի և այլք իրմաց Այլակերպութեան ճառերով կը վկայեն, ինչպէս Դ. Ե. և Զ. դարերու ուխտաւորներն ալ կը հաստատեն, թէ Թարոր լեռը եղու Փրկչին Այլակերպութեան լեռը:

Կ. Պոլսի Ե. ժողովը 553 ին Թարորի վրայ հաստատեց եպիսկոպոսութիւն մը: Դ. դարէն սկսեալ ան եղաւ նշանաւոր ուխտաւեղի մը: Դ. դարու լատին ուխտաւորուէին և այլք ուխտի զացած են Թարոր լեռը:

Մեր այս զրուածքը պիտի ունենայ երեք մաս. — Ա. Թարորի եկեղեցիներու

պատմութիւնը, Բ. Անոնց նկարագրութիւնը, և Գ. Թարորի մասին մեր ազգային յիշատակարանները:

Ա. — Քրիստոնէութեան շատ կանուխ թուականներուն Թարորի վրայ կառուցուած էր ընդարձակ եկեղեցի մը, յարակից երկու եկեղեցիներով: Ե-է դար Թարորի եկեղեցիներուն ամենէն պայծառ ժամանակն էր և ամէն ազգէ կրօնաւորութիւն մը հասած էր իր զարգացեալ վիճակին: Նոյն ժամանակին կ'այցելեն Բէջզանսի (Խտալիս) Անտոնինսոս, և Արքուլի եպիսկոպոս: Նոյն եկեղեցիները, ինչպէս նաև տեղային քանքերը և հիւրանոցները, կը քանդուին և Խաչակիրք կը նորոգեն զանոնք:

Թանկըտ երբ 1099ին տիբացաւ Գալիլիոյ՝ զրաւել տուաւ Թարորի ամրութիւնները: 1101ին իր զինուորները պարպեցին զայն, թշնամույն սպառնալիքին տակ մեացած Յապէկի պարլիապներուն քով ուրիշ զինուորներու հետ կատարելու համար իրենց կեղրուացումը: Թանկըտ Գալիլիոյ իշխանապետութեան խաղաղ ստացողը եղածին պէս, Թարորի վրայ հիմնեց վանք մը և օժտեց զայն առատաձեռն նպաստներով: բայց այս վանքը իր առանձնութեանը և ռազմական կարևորութեանը պատճառաւ բերգի մը վերածուեցաւ: 1101ին արքայ Ժէրար կը վարէր զայն և վանական մը հոն կ'ընդօրինակէր կիկերոնի յօրինած Ալիափինի երազը խորագրով ձեռագիրը, որ պահուած է Կանդի մատենագարանին մէջ: Միենոյն տարին Պաղտին Ս. հաստատեց Թանկըտի կողմէն Ս. Փրկչի եկեղեցիին արուած պարգևները: 1102ին Ժէրար եպիսկոպոսական տիտղոսով ներկոյ կ'ըլլայ երուսաղէմի ժողովին (Mansi, Ժողովի ԻԱ): 1103ին, Փասզալ Բ. կոնդակով մը կ'ընծայէ անոր Գալիլիոյ արքեպիսկոպոսութեան տիտղոս և պալլիում: Պահուած է այն կապարեայ կնիքը՝ որով կը կնքէր իր գրութիւնները: 1107ին Saewulf այցելեց Թարորի երեք եկեղեցիները: 1107ին, Պաղտին Թարորի եկեղեցւոյն ընծայեց նոր պարզեց մը: Լատին վանքը ունէր երկու եկեղեցիներ — Ս. Փրկչին և Մովկչուի: Շատ հոսի չըլլալով՝ հին եկեղեցիին մօտը յօւնական վանք մը կար յանուն Ս. Եղիայի: Ի յիշատակութիւն Այլակերպութեան կառուցուած այս երեք եկեղեցիներն են՝ ու-

բռնց այցելեցին Saewulf 1103ին, և 1113ին՝ Դանիէլ ուսւ վանականը:

1113 ին Խորասանէն եկած արկածախնդիր աւազակներ, հակառակ զինուորական պաշտպանութեանց, աւերեցին Գաւլիւան, Թարորը կողոպտեցին, և սպաննեցին կրօնաւորները: Երբեմն Ara Coeli վանքին մէջ (ի Հռովմ) պահուած ժեւ, դարու ձեռագիր մը կ'ապահովէ — չգիտցուիր ո՛ր ազգիւրներու համաձայն — թէ այս կրօնաւորները գերմանացիներ էին, և թէ զոհերուն թիւն էր 72: 1185ին Յովհաննէս Փոռկաս այցելեց եկեղեցիները և նշանակեց պղնձէ այն վանդակները (chancels) որ չըրջապատած էին դասը, կեղրնը, սեղանին առջև: Խաչով մը նշանակուած սպիտակ մարմարէ բոլորակ քարայտառակ մը ցոյց կու տար ճիշդ այն տեղը՝ ուր Քրիստոս այլակերպած էր:

1187 ին Սալահէտափինի բանակը կործանեց եկեղեցիները և վանակոն հաստատութիւնները: Կրօնաւորները ցրուեցան Սնտիոք, Աքքեա և այլուր: 1228ին Ֆրէտէրիկի Բ. Թարորի վրայ եկեղեցի մը նստրոգեց, բայց ան չկրցաւ գտնել իր նախկին պայծառութիւնը: 1263ին Պիպարս վերջնականապէս քանդել տուաւ վերաշինուած հաստատութիւնները: Նոյն թուականէն մինչեւ 1745 Թարոր աւերակոյտ մէքը, այցելող ամեն ազգի ուխտաւորները տխուր շնչառերով և սրտի բեկումով կ'արձանագրեն Ա. Էկրան վրայ տիրող ամայութիւնը և այրեացաւեր վիճուկը: ԺԱ. գուրու վերջն էր որ Ֆրանչէսկեանք շինեցին իրենց նոր եկեղեցին հին սրբավայրի տեղոյն վրայ (Camille Enlartի, Les Monuments des Croisés. Բ. հատոր, էջ 380-385):

Բ. — Թարոր լերան կրօնական յիշատակարաններու դիմաւոր աւերակները կեղրոնացած են սարահարթին արեւելքը, քառակուսի շրջափակի մը մէջ: Հօն մտած ժամանակ, ձախին կը գտնուին մնացորդները փոքր եկեղեցիի մը որուն պատերը տակաւին կանգուն են մէկէն մինչեւ երկու մեղք բարձրութեամբ: Այս առաջին եկեղեցին է, որ քառասուն տարի առաջ սարահարթին աւերակները մաքրուած ժամանակ երեան ելած է, և De Voguë կարողացած է այս աւազանը, նոյնպէս Մովսէսի և Եղիայի եկեղեցիները, ինչպէս կը գրին է. Բ. դա-

երկու եկեղեցիներուն աւերակները կ'որոշուին: անսոնցմէ մին շատ հին է և միւսն Խաչակրաց ժամանակ չինուած: Առաջինը ունի մոզայիքներով յատակ մը, և կը կը Դ. և Ե. դարու եկեղեցիներու նկարագիրը: ըստ իմ կարծեաց չեմ վարանիր ըսկու: թէ ան Ս. Երկրի եկեղեցիներուն հնագոյններէն մին է: Այս եկեղեցին արևմտեան դիմացը կը գտնուի փոքր վանք մը՝ որուն աւերակները Խաչակրապէ եկեղեցին է: Այս եկեղեցին զուրաց մէջ, հարաւային կողմէն: Ինչպէս յայտնի կ'երեւի, սոյն զուրաց նորոգուած է Խաչակրաց ժամանակ: Այս եկեղեցին զուրաց ըստ Նիկոփոր Կալիքստի, Հեղինէ թագունին ի պատիւ Այլակերպութեան շինած է հոյակապ եկեղեցի մը, ինչպէս նաև Թարոր լեռը ևնելու համար չորս հազար երեք հարիւր քառասուն երեք տատիճաններով սանգուղ մը: Դէպի Արեւելք, քիչ մը հետի, գտնուած են աւերակները երեք նաւով (ուշ) եկեղեցիի մը՝ որուն երկու կողմէրը կան մէկմէկ մատուաներ: Բացայայտ ապացոյցներ կան թէ սոյն աւերակներու քանի մը մասները աւելի առաջ են քան լատին յիշատակարանները, և ստուգիւ Զ. դարու հնութիւն ունին: Այս եկեղեցին ի հարկէ պէտք էր ունենար իր նախագաւիթը, որ Զ. դարուն հաւանաբար գտի վերածուած է. ի հարկէ այժմ ուեէ հետք մը չտեսնուիր, բայց ապացոյց մը մնացած է: Եկեղեցին հարաւային կողմը, գտւթին համապատասխանող տեղէն զուրաց կը գտնուին մնացորդները քառակուսի միրտարանի մը՝ որ ներսի կողմէն չորս մետր է: Յատակը կազմուած է երկը ըրջանակ մը՝ ուր ավելի գիտական գեղեցիկ մոզայիքով մը, եւ ունի կոր գիծերով մէկտեղ սպիտակ, կարմիր և սև խորանարդներ: Կեղրոնը կը գտնուի մէկ մետր տրամագիծով առանց մոզայիքի շրջանակ մը, որ միրտարանին տաշտին տեղն է: Արգ, հնախօսութիւնը միզ կը սորգեցնէ: թէ եկեղեցիին առաջին վից գարերուն, մայր եկեղեցիներուն մկըրը տարանի մատուած միշտ կը գտնուէր հարաւի կողմը, միրտավայրքի մը մէջ, նախագաւիթէն դրւու և գաւիթէն դրւու: Մասնաւոր խնամքով մը պահուած է այս աւազանը, նոյնպէս Մովսէսի և Եղիայի եկեղեցիները, ինչպէս կը գրին է. Բ. դա-

բռւ մատենագիրները : Դլխաւոր եկեղեցին առջեւ կը տեսնուի աւերակները երկու փոքր եկեղեցիներուն, որոնց մին աչ կողմը՝ նույրուած է Մովսէսի, միւսը ձախին՝ Եղիայի : Այս երկու մատուները չինուած են միենոյն ժամանակ և զիսաւոր եկեղեցին յատակագիծով : Դլխաւոր եկեղեցին աւերակներուն մէջ զտնուած են սպիտակ մարմարէ խոյակները, ամէնքն ալ միենոյն ճարտար ձեռքով քանդակուած : Այս խոյակներէն մին շատ լու պահպանուած է, և կորնթական է, թէպէտե յետին ժամանակի գործ՝ և Բնիթեհէմի եւ կեղեցին խոյակներուն նման : Հնախօսները կարծիք կը յայտնեն թէ Մեծն կոռանդիւանոսի ժամանակի հնութիւն կրնոյ ըլլալ :

Սարահարթին արևմտեան կողմը Յոյները մատուոի վերածած են այր մը՝ որ ժի՞ : Պարուն նշանաւոր հղուած է : Թէ՛ Դունիէլ վանականին և թէ յայն կրօնուոր Փուկասի և ուրիշ ուխտաւորներու Յոյնք ցոյց տուած են զայն՝ իրր բնակարան Մելքիսեդեկի թագաւորին : Ամանք կը կարծեն թէ Մելքիսեդեկի Արքահամու հանդիպեցաւ թարրորի ստորոտը, կամ այն լեռնէն երկու մղոն հետի, գէպի Հերմոն : Բայց անոր ընակութեան մասին պատմուածք մը չկայ : Թարրորի վրայ զտնուած են յունական և արարական արձանագրութիւններ . վերջիններս կը խօսին տեղոյն ամրութեանց շինութեան մասին :

P. Barnabé իր le Mont Thabor, Notices historiques et descriptives խորագրով մենագրութեան մէջ, ինչպէս Թարրորի սրբավայրերուն աւերակաց, նոյնպէս տեղոյն բերդին, աղօրիքին, գերեզմանատան այրերու, Թարրորի վրայ զտնուած արձանագրութիւններու, հղուէ ամանէ շինուած արարական ձեռակիերտ սումբերու և այլ հնութեանց վրայ կուտայ մանրամասն տեղեկութիւններ, որոնցմէ մենք ալ օգտուած ենք :

Գ. — Հայաստանեաց Եկեղեցին շատ կանուխէն ըմբռնած է թէ Թարրորն է Քըրիստոսի Այլակերպութեան լեռը . այդ պատկանով իր չարականներուն, տաղերուն և երգերուն մէջ պանծացուցած է նոյն լեռը : Այլակերպութեան կամ Վարդավառի մասին ճառեր և աղօթքներ ու-

նին Յուստու եսու . Երուսաղէմի, Բարսկ Կեսարացի՝ որուն աղօթքը կը կարգացուի Վարդավառի երեկոյին, Յովին . Ուկերեւան իր Մատթէի մեկնութեան մէջ, Մովսէս Խորենացի . Զաքարիա կարուղիկոս և այլք, որոնք կը փառաբանեն Թարրորը : Մեր մատենագրութեան մէջ վերև յիշուածներէն դուրս՝ կը զտնուի նաեւ ուրիշ ան մը «արքայիրի Տեառն Եղիշէի յահանայի և ճգնաւոր կրօնաւորի և միայնակէցի և Թարրոր յերի յայտնութիւն Տեառն առ Պետրոսաց և ի մէջի առուր Վարդավառիս մակագրութեամբ : Եղիշէ քահանան հաւանաբար Վարդանանց պատերազմին պատմիչը ըլլայ, վասն զի Արծրունի թովմա վարդապետն ալ իր պատմուեան մէջ (էջ 27) նոյն անունով կը յիշէ զանի : Եղիշէ քահանայ նշանաւոր մենակեաց մ'էր, որ պիտի փափաքէր ուխտի զալ Քրիստոսի Տնօրինական Ս. Տեղերը . և ինչպէս կը զրէ իր ճառին մէջ, ուրիշ համակրօն եղբայրներու հետ հետիւտն Թարրոր լեռը ելած ու աննման զրիչով մը նկարգրած է՝ ինչ որ տեսած է նոյն լեռան վրայ : Ճառին վերջին հատուածին մէջ կարճ տեղագրական մաս մը կը խօսի լեռան սրբավայրերու, կրօնաւորներու կենացաղին և պաշտամունքի մասին . կը յիշէ որ իր ընկերակիցներէն ոմանք փափաքած են հոն մետ և հետեւլ անապատականութեան : Եղիշէ քահանային այցելութիւնը կը պատահի թուականի մը՝ երբ լերան կրօնաւորական կեանքը և եկեղեցիներուն պայծառութիւնը հասած էր իր զենիթին : Իր տողերէն կը հասկցուի թէ եկեղեցիները, զոր կը յիշէ յանուանէ, կը պատկանէին ընդհանուր քրիստոնէութեան, և իւրաքանչիւր համայնք ունէր իր ուրոյն վանքը և հիւրանոցը : Բնդհանուր եկեղեցիներէն զատ կային նաև մասնաւոր եկեղեցիներ : Եղիշէ քահանային ճառին վերջին հատուածը թանկարծէք յիշաստկարան մ'է, որուն մէջ՝ հթէ ո՛չ յանուանէ, բայց պարզօրէն կը հասկցուի զոյտթիւնը հայ վանքերու և եկեղեցիներու : Նոյն հատուածին խխատ կարեսը մասերը աշխարհարարի վերածելով կը զնեմ հոս, իւրինց չահեկանութեան համար :

« . . . Մենք անձամբ զալով մեր աշքովը տեսանք, ոչ թէ առանձին՝ այլ շատ ընկերակիցներով, որոնցմէ ոմանք փափա-

քեցան հոն մատ ի սէր Քրիստոսի, վասն զի հոն կար բազմութիւն մը սքանչելի եղարայրներու, որոնք աւելի հոգիով կ'ապրին քան թէ մարմառված թարորը Գալիլիոյ ընդարձակ գաշտին մէջ բարձրացած է. ան շատ բարձր է և բոլորանիստ, և իր չուրջը կը գտնուին ջրհորներ և ծառասատաններ, որ կը բերեն քաղցրահամ պտուղներ. կային այգիներ, որոնցմէ կը չլինեն թագաւորական զինի, ձիթենիներ և եղջրենիներ: Երան գագաթէն բոլոր գայաք առահասարակ յայտնի կ'երեմի. արևելքի կողմէն՝ Յորդանան, արևմուտքէն՝ Մայդանացւոց աշխարհին ծովը, հիւսիսէն՝ Տիրերիոյ ծովը, հարաւէն՝ Նարովթի այգին. բոլոր երեցած տեղերուն մէջ կը գտնուէին զիւղեր, ագարակներ և քաղաքներ: . . . Երան արևելեան կողմը՝ ուր Քրիստոս այլակերպեցաւ, Պետրոսի խօսքին համաձայն, իրարմէ հեռի երեք եկեղեցիներ շինուած են. և անոնք ունին շատ պաշտօնեաններ. տուաքինիներ են՝ որոնք մարմառ կարոտութեան համար չէ որ կ'աշխատին, վասըն զի անոնք մէկէ մը չեն ստացած ոսկի կամ արձաթ կամ հանգերձ. . . Անոնցմէ իւրաքանչիւրը երկմատնի փայտատով մը հողը կը խարխարէ և անոր մէջ կը սերմանէ ցորեն, գարի և ուրիշ սերմեր մարդոց ապրուստին համար. հասկերը երբ հասուննան, ոտքերով կը չփեն, և չեղջերուն արդիւնքը հոսկելով հովին կուտան և առակը շտեմարաննեն. իրենք՝ որ ցորենը երկանով կ'ալզան, և մէծ տաժանքով կը պատրաստին ամէն օրուան կերակրիկը, լոկ հաց և ջուրը աղով կը համեմեն և տատոր խորտիկ անունը կուտան: Զմեռ ատեն լիրան նիւը (բանջար մը) կը քաղեն և աղով, ջրով և զոպայով կը թթուեցնեն և, ինչպէս իրենք կ'ըսեն, տաք օրերուն շատ օգտակար ըմպելի մ'է: . . . Իւզը կերակուրի համար չեն ցործածեր, այլ երեք եկեղեցիներուն մէջ մշտապէս վասուուղ կանթեղներուն համար: Իրենց սափորին զինին միայն տէրունեան բաժակին կը գործածեն: . . . Հանապագ չեն ճաշակեր, այլ ի ընէ սովորութիւն ունին՝ ամառ ատեն հանգչի և երեկոները միայն ճաշել, իսկ ձմեռները շարթուան կէսօրերուն: Իսկ անոնք որ աւելի առկուն են՝ ամբողջ շարթուան մէջ չեն ճաշակեր, եթէ հեռի տե-

ղերէ մէկը նոյն եղբայրներուն մօտ երթայ՝ անոնք սովորականը զանց կ'ընեն: Հոգեոր կերակուրին համար շատ զգոյշ են, և չեն ուզեր գագրիլ ճաշակելէ. թէպէտե ամէն տահն անյագութեամբ կուտան, բայց աւելի կ'անօթենան և ծարաւ կը զգան: Ոչ միայն հարիւր յիսուն սողմասները ձայնով կը կարդան՝ այլ նաև եկեղեցւոյ բովանակակը սուրբը կտակարանները, և փառաւոր և բարձր ձայններով լերան սուրբ եկեղեցիները կը չքեղացնեն: Արեգաները երեք և կեղեցիներու կը բաժնուին և անդադար փոխն ի փոխ կը կատարեն ցերեկուան կարգը. իսկ երեկոյեան և առաւօտեան ժամերգութիւնը կը կատարեն միաբանութեամբ: Երեք եկեղեցիներէն մին մէծ է միւս երկուքէն, և Տէրունեան կը կոչուի. երկու փոքր եկեղեցիներուն մէջ պահուած են նշխարները ա՛յն Առաքելոց՝ որ հիմնարկեցին այն օրը՝ երբ խօսեցան երեք տաղաւորներու մասին, և զանոնք կ'անուաննեն սուրբ վըկայաբաններ և կը յիշատակեն Մովսէսի և Եղիայի: Կիւրակէ օրուան ազօթքը կը կատարեն մէծ եկեղեցին մէջ և փառաբանութեան համար կը յաճախին նաև միւս երկու եկեղեցիները: Ամէնքն ալ մաշկազգեաց են, ձեռնակերտիկ արուեստ ալ գիտեն. մէկը կը շինէ սփիւրիկ (կողով), ուրիշները՝ սապատ, և ինչ որ պէտք է: Իրենց շինածն ու շահածը մշտավառ կանթեղներու լուսավառութեան համար կը գործածեն, ինչպէս նաև իրենց հազար ոչխարի կաշիկ շինուած հանգերձներուն համար. նոյնպէս իրենց վաստակովը կը հայլայթին հողարիր գործիքները: Շատ սիրով կ'օգնեն իրարու և կը հոգան զանոնք մանաւանդ՝ որ իրը պանդուխտ կը մնան հոն: Բարոյապէս տկարներուն մօտ չուտով կը հասնին, և կը խրատեն, և կը փարատեն անոնց վիշտը ու կը հասկցնեն թէ որովայնի պարարումը բազմագլուխ զաղան մ'է, որմէ պէտք է զգուշանալ, որպէսզի նոյն լիրան վրայ երկրաւոր բարձրութենէն գէալի երկնաւոր բարձրութիւն, այսինքն Տիրոջը մօտ կարենան հասնիլ, ինչպէս Մովսէսը և Եղիան նոյն լերան վըրաց Տիրոջը տաջե փառօք երեցան . . . :

Այս տողերը կատարեալ պատկերացումն են Թաթորի վանական նախնական

կեանքին, որ առաւելողէս դարզացած էր Ե. և Զ. գարերուն, Էատլնական կամ Խաչակրական դարերէն շատ յառաջ:

Անաստաս վրդ.ի վանօրէից ցուցակին ներածական մասին մէջ ալ կը գտնենք հնակեալ տողերը. «Սրդ, բազումք յեզիադասու և յԱզիքսանդրիս և Թեապայիտ և ի լիառն Սինէական կային մենաստանք Հայոց, նաև ի սուրբ յատն Թարոր, և ի յեղք ծովուն Տիբերիա և յայլ սահմանս Պաղեստինոյ, զոր յորսի խնովին իսկ այօտ տեսայ. զան բազումն կայի յինելով յաշխարհին յանմիկ և ամենայն աստուածաշունչ և հոգեպատում պատուիրանք անպայտա զոյր ի հայկան յեզոս յամենայն մենաստան Երուսաղեմի և որ նովա շուրջ զերուապիմաւ. Յիշեալը իր նոյն ներածութեան մէջ կ'աւելցնէ նաև թէ Քաղկեդոնական խնդրոց պատճառաւ երբ հայ վանականք ցրուեցան ու հայոց վանքերէն շատերը զրաւուեցան, մաս մը վանականներ գացին Չիթինեաց լեռը, Բեթղեհէմ, Յորդանանի եզերքը, Փորձութեան լեռը, Փրկչի անապատը, Թարուական յեռը և Հերմոն՝ որ կը գտնուէր հանգէպ Թարորի, և այլն՝ Պարզ է թէ սոյն գարուն վերցիշեալ տեղերուն մէջ արդէն հաստատուած էին հայկական վանքեր և երուսաղէմէն մեկնողները գընացին հոն ապաստանելու:

Տ. Հ. Թ. Սաւալանեանց իր Պատմ. Երուսալիմի գիրքին մէջ (Ա. Հատ. Էջ 247) կը զրէ թէ Զ. գարէն սկսեալ Պաղեստինի և չըջակայից մէջ Հայոց վանքերը անշքացած կամ գրաւուած էին, բայց մինչեւ տասն և հինգերորդ դար հայկական մենաստաններ կը գտնուէին Նեփապտոսի, Սինայի և Թարոր լուներու վրայ և այլուր. Ասոնց մասին մեր վարդապետներէն մին իր յիշատուկարանին մէջ կը գրէ որ 1520 թուականին՝ այցելած էր այդ վանքերուն: Սաւալանեանց ո՛չ յիշատուկարանը կը յիշէ և ո՛չ ալ այցելու վարդապետին անունը կուտայ. հաւանական է որ ինքը տեսած ըլլոյ արդարիսի յիշատուկարան մը. բայց տասնեհինգերորդ դարուն արդէն Թարորի վանքերը աւերակաց կոյտ մը դարձած էին, ինչպէս նաև իր յիշած միւս վանքերը: 1520ին այցելու վարդապետը աւերակները միայն տեսած կրնայ ըլլալ և էին վանքերուն ու եկեղեցիներուն տեղերը:

Հարիւր տարի վերջ, Գրիգոր վրդ. Դարանազցի իր ժամանակագրութեան մէջ (Էջ 536-540) կը զրէ թէ 1626ին Ս. Յակոբայ մենակեացներէն մին (իր բառով ական) Գրիգոր պատրիարք Պարտոնէլին կողմէն նուիրակութեան կը զրկուի Հալէպու այդ տոթիւ մենակեացը, ինչպէս սովորութիւն ունէր, ուխտի կ'երթայ Թարոր լեռը, ուր կը տեսնէ միմիայն տաճկահաւատ և սկագէմ պարսիկ մը՝ որ տարիէ մը ի վեր հոն կը մնար: Կը թուի թէ մենակեացը զիրքի տէր մէկն էր, ու կը խօսէր տաճիկ, ֆրանք, քանանացի լեզուներն, ինչպէս նաև պարսիկներն: Մենակեացը տեսակցութենէ յետոյ իր յորգուներով քրիստոնեայ գարձուց պարսիկը ու Քրիստոսի Այլակերպութեան խորհուրդը անոր բացատրած ժամանակ ցոյց տուաւ Քրիստոսի, Մովսէսի, Եղիայի և Առաքելոց կեցած տեղերը, ուր և՛ հրաշապան եկեղեցին և՛ եկեղեցելիք: Մենակեացի մեկնելէն վերջ, նորահաւատ պարսիկը ըշջակայ գիւղերու մէջ քրիստոնէական քարոզութիւն ըրած ժամանակ կը նահատակուի: Մենակեացին բացատրութեան նայելով Թարոր լերան վրայ տակաւին շատ անխախտ տուներ կային, թերեւ քանի մը եկեղեցիներ ալբայց Դարանազէին իր շինած եկեղեցելիք բառով կը հասկցնէ թէ տեղույն եկեղեցիներուն շատերը կործանուած էին:

Վերագոյն բոլոր տողերու մէջ տեսանք արդիւնքը հաւատաքին այն քաջահաւատ անձերուն որ Քրիստոսի Այլակերպութեան փառքին համար Թարորի վրայ բարձրացուցին ամենէն հոյակապ յիշատուկարանները՝ զոր քանզեց թշնամիին ձեռքը. և հո՛ն գարերէ ի վեր սրբավայրերու աւերակները չեղջակուտուած են և ամայութիւն կը տիրէ: Բայց մինք առանց Թարոր բարձրանալու և աւերակներ տեսնելու կրնանք զմույլի գարեր յառաջ հոն ապրող կրօնաւորներուն կեանքին, և անոնց նման կրկնել սրբազն քերթողին սոս սրտառուչ երգը.

«Համբարձու զմեզ, Տիր, առաւել յան զգայի զԹարուական զեառն, յերկնարեր և յիմանայի խորանոյ»:

ՄԿՐՏԻՉ ԵՊՈ. ԱՂԱԽՆՈՒՆԻ